

ստորոգելիներ տալով՝ անոր էութիւնը նըւա-
զեցուցած կ'ըլլանք, կ'ըսէին անոնք. բա-
ցարձակ ժիտականութիւնն է ան, և իրը
այդ չի կրնար պարփակուիլ մարդկային
ունե իմացումին մէջ: Հակառակ ծայրին
վրայ կը գտնուէին Արիսոսականները, եթէ
ոչ ինքն Արիսո, այլ գոնէ Խնամիխո, և այդ
դպրոցին ծայրայիշական աստուածաբառա-
ները: Անոնք աստուածաբառն էակին համար
կը կիրարէին բանական ստորոգութիւն-
ները, իրենց համար վեհագոյն պատճառա-
կանութիւնը չէր կրնար խուսափի բանա-
կանութենէն: Խնամիխո կը խիզափիր մին-
չեւ իսկ ըսել թէ Աստուած այնքան չի
ճանչնար ինքզինքը որքան մարդը կ'ըմբռ-
նէ զայն:

Եկեղեցոյ ուղղափառ վարդապետնե-
րը, այսինքն անոնք որոնց գրուածներուն
մէջ է իրենց ժամանակի քրիստոնէական
գիտակցութեան արտայայտութիւնը, կը
զգուշանան այն երկու ծայրայեղութիւն-
ներէն. անոնք կ'ընդունին թէ Աստուած
արդարի բացարձակապէս կամ բովանդակ-
օրէն հասկնալի չէ, և սակայն մենք բատա-
կան մը կ'ըմբռնենք զայն: Եւ ստուգիւ,
արդար և օրինաւոր միայն պէտք է նկատ-
ուի այս մտածումը, վասնզի, թէն Աստ-
ուած, իրեւ առաջին պատճառ, որ կ'իշխէ
փոփոխութեանց և երկրաւոր գաղափարնե-
րու որորտին վրայ, անհասանելի է մեզի,
բայց մարզն ալ, վերջապէս, անմասն չէ
աստուածային ծանօթոյքի մը ընդունա-
կութիւնն եւ յետոյ, անձին ծանօթու-
թիւնը այսինքն ինքնանձանաչութիւնը ինք-
նին սկիզբն է ծանօթութեան Աստուածոյ,
քանի որ որքան խորանայ մարդ իր անձին
զգացումին մէջ, այնքան աւելի պիտի զտնէ
հոն Աստուածոյ զգացումը, ու մեր կողմէ
Աստուածոյ ծանօթութիւնը, որ կը յատկա-
ւորէ կամ կը սահմանաւորէ իրմէ բլիստ
գոյակներուն զաղափարը, կերպով մը լրա-
ցումն է արդէն ծանօթութեանը զը ու ունինք
կամ կրնանք ունենալ մեր անձին մասին: Աստուածոյ գիտութիւնը մեր միտքին յարա-
կից ծանօթութիւն մըն է, և միայն մեջքն
է որ կը մթագնէ զայն: Ասկէց է որ կը
ծագի Ս. Գրքի մէջ բովանդակուած յայտ-
նութեան միջոցաւ լուսաւորելու հարկէ:

Այսպէս, քրիստոնեան իր տրամադրու-
թեան տակ կամ իր մէջ ունի Աստուածոյ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Ունիրունեց. — Ռուբինեան անկախու-
թեան վերջ, երկրի ռազմիկ տարրերը ձիւնի
նման հալեցան: Երեք գարերէ ի վեր
Մօնկոլ-Թաթարական լուծը կախուած էր
արդէն հայ երկրի վրայ: Այդ երեք գարե-
րու շրջանին՝ մեր երկրը ամրողապէս կեր-
պարանափոխուեցաւ: Անկէ վերջ այլեւս
հայութիւնը կը ներկայանար իրը ազգագրա-
կան փոքրիկ կաթիւներ, ցրուած մահմետա-
կան ծագմէ ծովի մէջ:

Միտքը, շատ բնական է, չէր կրնար
տպրի այս կարգի դրութեան մէջ, ուր ֆիւ-
զիքական կեանքը անընդհատ կը դիմէր
գէպի մահ և ոչնչութիւն: Այս տիսուր ժա-
մանակաշրջաններուն մարելու վտանգին էին
ենթարկուեր նաև մեր մտքի մարտկոցները,
վանքերը, անոնց խաղաղ խուցերուն մէջ
հազիւ թէ կը պլազար վանականին ճրագը:
Այդ խուցերու մէջ էր որ գարերով գարբ-
նուեր ու պահպանուեր էր հայ գրականու-
թիւնը և որ այժմ ոչ միայն իր նուազման,

ծանօթութեան տարրերը, քանի որ թէ
տիեզերաբանութենէն կամ բնութեան զիր-
քէն կրնայ քաղել Աստուածոյ գոյութեան
բնարանական ապացոյցները, կամ Աստ-
ուածաշունչէն՝ յայտնութենական ցուց-
մունքները և թէ իր ինքնազննութենէն
հոգեբանական փաստերը: Այնպէս որ այլես
աւելրդ պիտի ըլլար ապացուցակն որևէ
ուրիշ ձեռնարկութիւն: բայց, թէ անհատ-
ներուն պատասխանելու, թէ հաւատաց-
եալներուն գիտակցութիւնը աւելի պայծա-
ռացնելու և թէ Աստուածոյ մասին մեր ու-
նեցած բնական ծանօթութիւնը աւելի կա-
տարելագործելու համար սովորութիւնն ե-
ղած է միշտ ինչպէս Միջին գարուն դպրո-
ցական աստուածաբաններուն մօտ, նոյն-
պէս աստուածաբանական նոր դպրոցնե-
րուն համար գասաւորել կարգ մը փաստերւ

Մեզի համար, անօգուտ չըլլար քիչ մը
մօտէն տեսնել և քննել այդ փաստերուն
արժէքը:

(1)

այլ մանաւանդ իր ամայութեան և անկեն-
գանութեան ըլջանը կը բոլորէք:

Այս արտաքին համատարած ողբերգու-
թեանը մէջ կուգային խառնուիլ նաև կրօ-
նական վէճերը: Խուրին անները ինչպէս
նաև Բագրատունիք, իրենց թշնամիներու-
շարքին ունեցան միշտ նաև ինիզանդիունն
և ապա Կաթոլիկ Եկեղեցին: Մեր պատմու-
թեան արիւնու էջերու կարգին, նոյնքան
տրուում էջիր կան բացուած կրօնական այս
ներքին Եկեղեցակութեանց հետեւանքով:
կզաւ ատեն մը երբ Հայաստանի և Կիլի-
կիոց Հայ Եկեղեցիները այս վէճերու պատ-
ճառաւ քիչ կը մնար որ բաժնուէին իրարմէ: Դժբախտութեան մեր սեւ զարերը չկրցան
չքացնել այս ներքին ցաւը, որ աւերակնե-
րու վայ իսկ շարունակեց իր նօր աւերը:

Խուրինեան անկումէն առաջ և վերջ
մանաւանդ, Ասէակրաց արշաւանքները ա-
րթեւէք էին բերեր կաթոլիկ հոգեւորակա-
նաւթիւնը, որոնք իրենց շատ մը միսիոն-
ներու կարգին, սկսած էին մտանուուի մա-
նաւանդ հայերու հոգիի փրկութեան մասին: Կաթոլիկա թիւնը հաստատ բոյն էր զրած
Արքացի ամին, եւ Նախիջեւան գտաւ-
ուում: Այդ նոր բջիջներուն զէմ հայ հոգե-
ւորականութիւնը կազմակերպեց իր զիմա-
գրութիւնը: Սիւնիքի, Արարատի և Վաս-
պուրականի կարգ մը վանքեր միացան ի-
րարու, կազմակերպելով Հայ Եկեղեցայ
պաշտպանութեան գործը: Ցովան Որոտ-
նեցին, Գրիգոր Տաթեւացին իրենց համա-
խոհներով և աշակերտներով եղան ուժեղ
զիմագրողներ այդ աւելին գէմ, որ կը ջա-
նար ընել այն ինչ որ Լևոնիմուրներն ու
ձէնկից հաները չէին կրցած ընել:

Եւ ապեւմտեան միսիոնարներու այս
քարոզութիւնն ու հաւատքի գործը մեր
մէջ այն ըլջանին, երբ ապեւմուտքի մէջ
լատին կլերը անբարոյութեան ինչպէս ան-
հաւատութեան ընդհանուր երեսոյթ էր: Զգուելի կաշառքներ, գրամապաշտութիւ-
նը, սրբավաճառութիւնը, ապականեր էին
անխտիր բոլոր կրօնական հիմնարկութիւն-
ները, սկսած պապերու Աթոռուէն: Ահա թէ
թէն կը հնային տալ անոնք մեզի:

Անիբուներու սիրազութիւնները: —
Հոգոմ արեւելեան վանականներու զիմա-
գրութիւնը նորուակելու համար նոր միջոցի
կը դիմէք: Պարսկական Մօնիկ հարստու-

թեան թուլացումէն օգտուելով 1319-ին
նոր քարոզիչներ եկան արեւելք և հիմնե-
ցին Մարտզայի Լատին Եպիսկոպոսութիւն-
նը՝ կեդրոն ունենալով Սուլտանիա մայրա-
քաղաքը: Ունիթունները նոր կը սկսին ի-
րենց հաւատքի տարածման գործը թէ բե-
րանացիք և թէ գրաւոր քարոզներով: Ակիզր-
ները հայ կղերը, մանաւանդ Գլածորի վա-
նականները, որոնց մէջ մեծ էր գիտութեան
սէրը և նորութեանց տենչը, հետաքրքրու-
թեամբ և համակրանքով վերաբերուեցան
ասոնց նկատմամբ, սակայն երբ զգացին
անոնց միտումը և տարանջատ ոգին, ոչ
միայն զգուշացան և զգուշացուցին, այլ
մանաւանդ կեանքի և մահու պայքար բա-
ցին անոնց դէմ:

Ունիթուններու վերաբերմունքը հայ
լեգուի, կրօնի և ծէսի գէմ աւելի քան
անարգական էր: Անսնը ուրանալով այդ
բոլորը, լատիներէնէ կը թարգմանէին կա-
թոլիկ օգիով կրօնական զիրքեր, մեկնու-
թիւններ, ծիսարաններ և քարոզներ: Ու-
նիթուններու նախանձափանգրութիւնը այն
աստիճան այլամերժ գարձաւ, որ եթէ հնա-
րաւոր լինէր հայոց լեզուն և հայութիւնն
իսկ պիտի ուզէին փօխարինել լատիներէ-
նով: Բայց առողինեած ատիկա անհնար էր,
ուստի անսնը հայ լեզուն ձեւակերպեցին
լատիներէնի վրայ, կիրարկելովն նորասաեղծ
հոլովական և խոնարհման ձեւեր, նոր ան-
սակի նախարիները, բառերու լատինաձեւ
շարադասութիւն և համաձայնութիւն, լա-
տիներէնի հետեւողութեամբ կազմուած նոր
բառեր և նոր արտայայտութիւններ հային: Այս կերպով կը ստեղծուէր տարօրինակ լե-
զու մը, լատինական հայերէն, որ մեր ուկե-
ղիների ու արդար լեզուն խանգարելէն զատ
ոչ մէկ արժէք և օգտակարութիւն ունեցաւ:

Ցովան Արտօնեցին եւ վանական զրպ-
րացներ: — Ունիթուններու հայրենամերժ և
աւանդուրաց գործունէնութիւնը շուտով ա-
ռաջ պիտի բերէր խորունկ յուզումներ և
բնականարար զօրեղ հակազգեցութիւն, որ
պիտի ունենար իր բարերար հետեւանք-
ները ոչ միայն կրօնական տեսակէտով, այլ
մանաւանդ մշակութային և գրական մար-
զերու վրայ: Տաթեւք, Գլածորի և նման
վանքերու մէջ, ուր տակաւին կը չնչէր
հայ լեզուի և մշակոյթի սէրը, և հայրենի
աւանդութեանց և կրօնի անազարտ սրբու-

թեանց նախանձախնդրութիւնն ու քաղցրութիւնը, պիտի պատրաստուէր աշակերտութիւն մը որ պիտի հանդերձէր ինքինն քը այս գատառողջ և աւերիչ հոսանքին զէմ դնելու պաշտպան կանգնելով կրօնի և հայրենեաց աւանդութեան և սրբութիւններու, որոնք այսպէս անոպայ և անխնայ կ'աղճատուէին կը լը ճուռէին Ռւնիթոռներու հասցուցած հայարին բայց օտարոզի այս գարձականներէն ։ Այս նոր գանտաններու դէմ ոգորոններէն մին էր Յովհաննէս Ռոռունցին, Օրբելեան տահմէն, և Դլամորի բարձրապատիւ գարոցի եռամեծար մեծ վարդապետ՝ Խոսյի Նիշեցիի աշակերտը ։ Որոտնեցին ծանօթ էր լատիններէնի և արեւմտեան ուսումներու, հաստատուելով նախ Տաթեւի, ապա Ապրակունիսի վանքին մէջ, իր աշակերտներու և նոյն վանքի վանահայր Մէծն Սարգսի հետ միասին մահուան և կեանքի պայքար կը մզեն երնջակի և նախիջեւանի Ռւնիթոռներու դէմ, որոնք այնքան նզդօթէն կը ժարուէին քակել սցանգ հայրենին։

Գրիգոր Տաթեւացի. — Տաթեւան վարդապետարանի բարձրագոյն ուսումը և ժողովրդականութիւնը տակաւ պիտի մաէր շնորհի Գրիգոր Տաթեւացին բարձրապահ, խիստ գործունեան և բազմագէտ ուսուցանող մըն է եղած։ Տաթեւացին ծնած է 1340-ին Վայոց Զորում, և Բրկար տարիներ աշակերտած Յովհաննէս Ռոռունցին, այս վերջինը իր մահուան նախօրեակին իրեն յաջորդ և զլուի բօվանդակ Ռւխտին կ'որոշէ Գրիգորը, որ համբաւուած էր արդէն իր զիտուն, նախանձայոյզ և ժրաջան գործի ։ Խնչպէս Ռոռունցին, Տաթեւացին եւս հմուտ էր ոչ միայն եկեղեցական և գրական ուսումներու, այլ նաև ուսումնասիրած էր յունական իմաստասիրութիւնը և ծանօթ էր լատիններէնի։ Տաթեւի զրպոցին մէջ կ'ուսուցուէր, հայ գրականութիւնը, Հին և նոր Կտակարաններու մեկնութիւնը, Ս. Հայերու գրուածներ, ինչպէս նաև «զգիր» արտաքին իմաստասիրացն, «ըուծմունք արտաքին գրոց» այսինքն Պատառնի, Արխտառէլի, Փիլոնի, և Պորֆիրի գրուած քնները և անոնց մեկնութիւնները։ Ասկէ զատ աշակերտները անհրաժեշտարար կը սովորէին երաժշտութեան, հառասացութեան և գրչութեան արուեստ-

ները։ Գրիգոր Տաթեւացիի համբաւուած իրեն քաշած է Հայաստանի բոլոր կողմէրէն բազմաթիւ աշակերտներ։ Խնչքը յայտնի էր ոչ միայն իր պրութեամբ և ուսուցանելու բարձր կարողութեամբ, այլ նաև բազմաթիւ գրական աշխատութիւններով։ Տաթեւացին իր գրուածներուն մէջ ի յայտ կուզայ իրը ուժեղ մտածող մը և մեծ տրամարանող մը, համաձայն անշուշած ժամանակի ծանօթութեանց և հասկացողութեանց։ Իր գըլիսաւոր գործերն են և Գիրք Հարցմանց ուրում մէջ մեր եկեղեցւոյ ուղղափառութիւնը կը պաշտպանէ սկզբանիկ արամարանութեանց և համաձայն բնշուշած ժամանակի ծանօթութեանց, ինչպէս սովոր էին ընել այդ շրջաններու աստուածաբանները։ Աւելինոյն պէս Ալբան և Ջմրան քարոզվերքերը, որոնք անտարակոյս իրը ուղեցոյցներ ծառայած են ճարտառանական և քարոզչական արուեստին։

Տաթեւացին մեռած է 1410-ին կամ ըստ ոմանց 1414-ին, և թաղուած նոյն վանքին մէջ։ Գրիգոր Տաթեւացին Հայ Եկեղեցւոյ երանաշնորհ վարդապետներու փերջինն է, փառարանուած և տօնուած յատուկ յիշատակով, և գոյուած նուամեծ կոչմամբ։ Այս արաստովոր փառքին պատճառը իր արժանիքներէն աւելի, ան կը պարագի մեր Եկեղեցւոյ ուղղափառութեան ի ինդիր մզած իր պայքարին և պաշտպանութեանը։ Ան ոչ միայն գրեց, քարոզեց, սորվեցուց և աւանդեց, այլև Տաթեւական աշակերտութեամբ տէր կանգնեցաւ հայագաւան ուղղափառութեան և զայն աղատեց իր վտանգեալ վիճակէն։

Տաթեւացին անկասկած կրնայ գասուիլ իր ժամանակի մեծանուն գիտնականներու և Աքունացիի, Ալբերտոս Սուլարեցիի, եւ Ակովոսոս Երենացիի շարքը։

Թովման Մեծովիեցի. — Մեր երանաշնորհ վարդապետներէն մին եղած է և առանձին մասնակցութիւն է ունեցեր Կաթողիկոսական Աթոռը 1441-ին, Սրբէն Վաղարշապատ տեղափոխելու գործին մէջ։ Աշակերտած է նախ Սարգիս վարդապետին՝ Մէծովիայ վանքում, ապա Գրիգոր Տաթեւացիի։ Հեղինակն է «Պատմութիւն Լանկ-Թամուրա» և յաջորդաց իւրոցը գործին։ Խսկ իր երկորդ աշխատասիրութեան մէջ ի յայտ կուզան ժի. ժ. ժ. գարու մեր գրչի մշակները և մեծ վարդապետները։

Առաջին Սիւնեցին. — Տաթեւեան գըպ-
րոցի առաջնակարգ եկեղեցական բանաս-
տեղծ, որու կեանքի մասին շատ քիչ բան
գիտնք: Ան Դրիգոր Տաթեւացիի քենոր-
դին էր և աշակերտը: Առաքելը արքեպիսո-
կոպու էր և ավերագիտող Սիւնեաց, այ-
սինքն գլխաւոր տեսուչ, առաջնորդ, որ կը
նոսէր Տաթեւի վանքը: Թէ Մեծոփեցին և
թէ Տաթեւացին զովասանքով կը խօսին այս
հեղարարոյ, սրբակեաց և նոյն տաեն ա-
նուշիկ տաղասացի մասին:

Ծրինք քանի մը զլիսաւոր զէմքերու
այս վերջիշւմը, ըսելու համար միայն որ
Տաթեւացիի դպրոցի աշակերտութիւնն էր
գլխաւորաբար որ աշխատեցաւ կազմակեր-
պելու մեր վանական գրութիւնը և ար-
ձարձելու մեր մէջ այդ մութ օքերուն,
հոգեւոր ու մտաւոր կեանք: Այդ զպրոցի
շունչով սնած աշակերտութիւնն էր որ հո-
գեւոր վերածնունդը իրականացնելու հա-
մար, վանքերու ցանց մը ստեղծեց, իրեւ
մտքի և հոգիի փեթակները: Եւ եր ոչինչ
կը մար, ինչպէս ըսինք, քաղաքական
գործունէութեան մը անհուն զոհողալթիւն-
ներէն, երբ ամէն զէնք կը փշորւէր հայ
ձեռքերու մէջ, կը մար սակայն վանա-
կանի մատներուն տակ գողովովզ դրիչը:
որ պիտի երաշխաւորէր մասսամբ անդրա-
գոյն կեանքի մը պահպանումը: Գլածը,
Տաթեւ, Արտօն, Հաղաքածին և աննոցմէ
առաջ Սանակին և Հաղպատ միայն հոգեւոր
կեդրոններ չէին, որոնք կը ջանային լու-
սաւորել՝ ողեւորել և ապրեցնել մութի,
մորմօքի ու մակացումի մատնուած հաւա-
քական գոյութիւն մը, այլ անոնք յե-
տոյ առնաբար ճակատ պիտի յարդարէին
կիլիկոյ Աթոռի թուլամորթ քաղաքակա-
նութեան հանդէպ, պայքարելով մէկ կող-
մէն անոնց զիջողամիտ միտումներուն զէմ
և միւս կողմէն օտար գաւանութիւններու-
յաւակնալից պահանջներու և Ունիթոննե-
րու չարաշահ խուժանին զէմ:

ԺԵ. գարու կէսերուն սակայն համա-
տարած և երական գտանզի մը առջև խործ
կը մայինք ազգովին: Արեւելքէն և հա-
րաւէն եկած սարսափները ոչ միայն խոր-
տակած էին մեր ողնահարը, մեր քաղա-
քական զօրութիւնը, այլ նաև փշրած մեր
հոգիի և մտքի զէնքը: Գլածը, Տաթեւ,

և նման վանքերը, վառաւոր յիշատակներ
էին այլեւս ձգնաժամը ամրողական էր
ԺԵ. գարու վերջերը:

Սակայն այս ահաւոր տագնապէն, մեր
ժողովուրդի ինքնապաշտամութեան ըը-
նազդը պիտի արթնաւոր Նորէն Եկեղեցին
իր հովանաւոր և ազգակ մեր մտքի և հո-
գիի տուլիքներուն պիտի սկսէր իր գերին:
Մի օմն Սարգիս հիմը պիտի զնէր Մեծ Անա-
պատին, որ յետոյ պիտի խնամէր վանական
նոր վերաբթնութիւններու եւ կարգերու
բանակը զրի եւ մտքի աշխատաւորնե-
րուն:

Մեծ Անապատի վարդապետներէն մին,
Մովսէս Գ. Տաթեւացին, պիտի նուրիսուէր
հայ գրի փառաւորման և բարեկարգութեան
գործին: Դառնաւով կիմիածնի կաթողիկոս
(1629—1632) անիկա տնտեսապէս ու բարո-
յապէս վերաշնութեան պիտի ձեռնարկէր
կիմիածննը: Իր յաջորդը Փիլիպապոս իր նա-
խորդին սկզբնաւորուած բարեկարգական
ձեռնարկները աւելի պիտի բարգաւաճէր
1640-ին կիմիածնի մէջ բանալով մեծ զպ-
րոց մը: Խոսկ իր յաջորդը Յուղայե-
ցին, նոյնպէս շինարար ու բարեկարգիչ
պիտի մտածէր տպարանի բարիքին, մար-
գեր զրկելով Վենետիկ, Ամողերտամ: Եւ
սակայն ամէն տեղ նիւթական ու քաղա-
քական գժուարութիւններու կարգին կը հե-
տեւէր պապական Եկեղեցոյ այլամերէ
կրօնական հալածանքը: Միայն Մէքքէի
երկրպագունները չէին որ կը հալածէին մեզ
մեր երազներու ճամբուն վրայ այլ նաեւ-
չոսմի երկրպագունները:

(4)

Ե. Վ. Տ.

